



Արոշաղաբակն ԳԻՏԱԿՆ ԵՌԱԿԵՌԱՅՐՆ ԱՄՍՎԳԻՐ

T. SUPP

Phi 47—48

ՄԱՅԻՍ—ՅՈՒՆԻՒ 1930

ԴԱԴԵՐ

Ներկայ Մայիս-Յունիս միացեալ թիւով վերջ կը գտնէ «Բուժանք»ի չորրորդ և վերջին տարին:

Արդարեւ պիտի դադրեցնենք «Բուժանք»ի հրատարակութիւնը։
Չորս տարի առաջ անոր հրատարակութեան ձեռնարկեցինք՝
պակաս մը լեցնելու համար, համոզուած որ ան կոչուած էր իրական
պահանջ մը գոհացնելու իրքեւ առաջնորդ ժողովուրդին առողջապա-
հական կրթութեան։

Զէինք սխալած : «Բուժանք»ը իր աղղեցութեամբ, իր մատչելի պարունակութեամբ և կանոնաւոր հրատարակութեամբ, ջերմ ընդունելութիւն գտաւ ամէն տեղ, տարածուեցաւ ամէն կողմ և ունեցաւ յաջողութիւն մը, զոր ներկայ պայմաններուն մէջ, այն ալ մասնագիտական թերթի մը համար, բացառիկ կարելի է համարել :

Այս յաջողութիւնը և «Բուժանք»ի կատարած օգտակար դերը հաստատող ընթերցողներու նամակներն ու գնահատականները, լիովին փոխարինեցին նիւթական և ֆիզիքական այն զոհողութիւնները զորս ըրինք թերթը հետզհետէ աւելի գործնական, ճոխ ու օգտակար դարձնելու և միևնոյն ատեն կանոնաւորաբար հրատարակելու համար։ Եւ այդ նպատակով սիրով զոհեցինք մեր հանգիստի և յաճախ մեր անձնական գործի ժամերը։

Դժբախտաբար, «Բուժանք»ի հրատարակութեան պարտադրածքեռը, մասնաւորաբար «սև աշխատանքը» (տպագրական, վարչական, և այլն) հետզհետէ այնքան ծանրացաւ որ, կը պահանջէր առանձին կազմակերպութիւն իսկ մեր անձնական ծանր զբաղումը թոյլ չի տար այդ պերճանքը։ Միւս կողմէ, ներկայ պայմաններով շարու-

նակութիւնը, պիտի ստիպէր մեզ անխնամ և անկանոն հրատարակել դայն, ինչ որ տանելի չէ մեզի համար:

Այս երկրնտրանքին առջև, և չգտնուելով մարմին մը որ ուղէր ստանձնել «Բուժանք»ի հրատարակութեան հոգատարութիւնը, ստիպուեցանք գործադրել զայն դադրեցնելու որոշումը, զոր տուած էինք ամիսներ առաջ: Այս դադարը կրնայ ժամանակաւոր ըլլալ, որովհետև անկարելի չէ որ ժամանակ մը յետոյ «Բուժանք» նոր շրջան մը վերսկսի: Մինչ այն, մենք ուրիշ միջոցներով պիտի շարունակենք «Բուժանք»ի կատարած դերը: Որովհետև համոզուած ենք որ գաղութներու մէջ ցրուած ժողովուրդը կարելի եղած չափով առողջ պահելը՝ կենսական պահանջ մը և հիմնական պարտականութիւն մըն է բոլորին համար: Մեր կարծիքով լաւագոյն միջոցը պիտի ըլլար՝ Փարիզի Բժշկ. Միութեան նախաձեռնութեամբ և բոլոր բժիշկ գրողներու (Ֆրանսա թէ այլուր) մասնակցութեամբ կազմուած խմբագրական մարմնի մը կողմէ, պարբերաբար գործնական առողջապահական ժողովրդական յօդուածներ հրատարակել ամբողջ հայ Մամուլին մէջ միաժամանակ: Ծրագիր մըն է այս, կարօտ ուսումնասիրութեան, բայց ոչ անիրագործելի:

Թեթև սրտով չէ որ դրի կ'առնենք այս տողերը: Բայց, ինչպէս դիտել տուինք, լաւագոյն է կարճ և օգտակար շրջան մը բոլորեւ կանոնաւոր, քան տասը տարի քաշքշել թարթափումներով:

Այս առթիւ, պարտականութիւն կը սեպենք մեր խորին շնորհակալութիւնը յայտնել մեր աշխատակիցներուն, Փարիզի Կ. Խաչին, մեր բարեկամներուն և ընթերցողներուն, որոնք իրենց բարոյական և նիւթական աջակցութիւնը բերին «Բուժանք»ի հետապնդածնպատակին:

ԲԺ. Լ. ԳՐԻԳՈՐԵԱՆ

ԲԺԿՈՒՀԻ ՏԻԿԻՆ ԱՂԱԻՆԻ ԳՐԴՈՅԵԱՆ

Մայիս 24 ին ահոելի արկածի մը զոհ գնաց բժշկուի Տիկին Աղաւենի Գրգոյեան, կինը «Բուժանք»ի աշխատակից Բժ. Եր. Գրգոյեանի: Տարաբախտ հանգուցեալը ծնած էր Պոլիս, երկրորդական ուսումը ստացած էր Սկիւտարի «Հայ Սբուլ» ին մէջ, բժիշկ վկայուած էր Փարիզի Համալսարանէն: Իր եղերական մահով՝ Փարիզի Հայ Բժշկ. Միութիւնը և Կ. Խաչի Օգն. Մասնանիւդը կը կորսնցնեն Խոանդուն և անձնուէր անդամ մը, որ միշտ պատրաստ էր իր աջակցութիւնը բերելու բժշկական-հասարակական ունետ ճենարկի:

Այս տխուր առթիւ «Բուժանք» իր խորին ցաւակցութիւնները կը յայտնէ իր վշտակիր արուեստակցին և աշխատակցին: